ՀԱՏԸ ՄԷԿ ՂՐՇ. ՈՂՋ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սուրիա, տարեկան 55 ղրշ. ոսկեղրամ
» վեցամսեայ 30 » »
Արտասահման տարեկան 3½ տօլար
» վեցամսեայ 2 »
Իրաք եւ Պարսկաստան 4½ »

ԵՓՐԱՏ

ԱԶԳ. ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

ՇԱԲԱԹ
6 ՕԳՈՍՏ. 1927

Հասցէ՝ «YEPRAD»
Journal Arménien
B. P. 382
ALEP — Syrie

Ա. ՏԱՐԻ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԶՈՐԵՔՇԱԲԹԻ ԵՒ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԸ ԹԻՒ 10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՆԱՅԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՒՆ ՈՒ ԿԵԱՆՔԸ

Պէյրութի եղեռնական ատեանին առջեւ, տեղի ունեցաւ ողբացեալ Վարդապետեանի դատավարութիւնը և ամբաստանուած Ադաբաշեան և իր ընկերները դատապարտուեցան 15ական տարի բանտարկութեան։

Սովորական ոճիր մը չէ՛ Վարդապետեանի սպանութիւնը, և անոր համար է որ բոլոր անցուդարձերու, և օրինական գործողութեանց, ամէնքը հետեւեցանք հեւ ի հեւ և յուզմունքով։

Համոզումի հակառակութեան, և ատելութեան բռնկեցուցած անզուսպ կիրքի ոճիրն էր, գործուած հայ ժողովականի մը կողմէ, իր ժողովակիցին վրայ։

Եղեռնին զրպարտառները խօսել և անոր մանրամասնութեանց անդրադառնալ հարկ չէ՛, բաւական է յիշել թէ՝ նեղմտութիւն, ոխակալութիւն և ատելութիւնն էր իրական պատճառը։

Պայքարը և բաղխումը այնքա՜ն սուր հանդիպմանք ստացաւ որ, ա՛լ լսեց բանականութիւնը, խելքը տեղի տուաւ. վայրագութեան եւ բարբարոսի կիրքը նեղտեւեցաւ հակառակորդին վրայ և ոչնչացուց զայն։

Ժողովականի սրտին մէջ և իր ազգային պարտականութիւնը կատարելու պահուն սպանուած հայու մը յիշատակը արժանի է յարգանքի, և հոն թաղուած արիւնը պիտի պահէ իր սրբութիւնը։

Բայց այդ ոճիրը ո՛չ առաջինն էր և թերեւս ո՛չ ալ վերջինը։ Ունճեանի, Արփիարի և Թաշչանճեանի դռան յիշատակները չի հինցան տակաւին, և Ադամեանի սպանութիւնը Սեբաստիայի մէջ, մօտ օրերու խնդիր է. դեռ չէ մոռցուած։

Մեր ազգային իրականութեան մէջ մոլի հատուածականութեամբ և լեղի քիսթնդրութեամբ գործուած ոճիրներ և սպանութիւններ գժբաղդաբար շատ կան, և անոնք կը ցուցնեն մեր յոռի ունակութիւնները, և մեր նկարագրին ագեղութիւնն ու անկումը։ Ամենաանութիւնը հինէն ի վեր Հայուն գլխաւոր յատկանիշը և անոր կործանարար դերը եղած է. անոր երեսէն է որ կորնցուցինք աւուն, տեղ, հայրենիք ամէն ինչ. բայց զինքը,—անմիաբանութիւնը—կը պահենք տակաւին։

Ուրիշ ազգեր նոյնութիւն ունին, գնոյնպիսի և քաղաքական դիրք ունին. հայրենիքի մը, տէրութեան մը տէրն ու տիրականն են, այսինքն, պայքարելու այնքա՜ն շա՛տ պատճառներ ունենալով մէկմեղ, դուռնուրեք մեզի չափ անմիաբան կը գտնուին։ Մենք կոտրուած և կոտորակուած ոսկ մը ժողովուրդ ո՛չ մի բան ունինք, ո՛չ հարստութիւն և ո՛չ այժ, և շրջապատուած ենք տարբերակ պէտքերու և ծաւալուն կարիքներու պահանջներով, մոռնալով այդ ամէնը, մոռնալով մեր անհատական և ազգային շահերը, կը տարուինք նեղմտա և մոլի զգացումներէ, նախատել, հայհոյել, զրպարտել, դատել ու մատնել, և այդ ամէնը որպէս թէ ի սէր ազգային գործերու և շահերու, սովորական բաներ են մեզի համար։ Մեր փորձանքն ու ազէաը մեր ախտաւոր հոգեկանութիւնն է, որ կ'արտադրէ անմիաբանութեան և ատելութեան թոյնը, և որ կը հիւծէ մեզ, և չ'սպառնայ մեր անհատական և ազգային գոյութեան։

«Գաղափարի ազատութիւն», «Համոզումներու անբռնաբարելիութիւն»,և դեռ չ'գիտեմ անուշ և փայլուն ինչքա՜ն խօսքեր, կը լսենք և կը կարդանք յաճախ՝ և իսէր անոնց կ'ըլլանք նահ քաւութեան նոխազներ։ Տեսէ՛ք որքա՜ն դիւրին է, սորվիլ և քարոզել, բայց որչա՜փ դժուար է իւրացնել և ապրիլ։

Մօտ օրերս քանի մը թերթերու մէջ համեստաշխելու խօսքեր կ'ըլլան, և այդ խօսքերու մէջ նոր և բարի հոգի մը կը նշմարուի,անխառն ուրախութեամբ մը կ'ողջունենք այդ հոգին և յաջողութիւն կը մաղթենք, որովհետեւ ազգը ամէ՛ն բանէ աւելի, և ամէ՛ն բանէ վեր միաբանութեան և սիրոյ պէտք ունի։

Միաբանի՞։... դիւրին գործ չէ՛. հակառակներ, անձնական նկատումներ, դասակարգութեան և միջավայրի տարբերութիւն և հազար ու մէկ պատճառներ, մանաւանդ ժառանգական ազդակներ, զմեզ զէպի անջատողականութիւն ու պառակտում կ'առաջնորդեն։ Զգացումներու վրայ իշխել և կիրքերը զսպել շատ դժուարին գործ է։

Հիւանդութիւնը արեան մէջ թափանցած է. պատը հոգեկան է։ Գործողութեամբ բուժուելիք վէրք մը չէ՛. տեւական դարմանումներ կ'ուզէ։ Ուղղութիւնը փոխել, սկզբունքը փոխել, զպրոցական, ընտանեկան և քրիստոնէական թարմ և նոր ու մաքուր ոյժերներարկել պէտք է։ Որպէսզի մաքուրի արիւնը և սրտի հոգին, և անմիաբանութեան տեղ, տիրէ եղբայրական համերաշխութիւնը և սէրը։ Մեր կարծիքով, այս է միակ ելքը ու այս է միակ միջոցը. պէտք է փորձենք զայն, եթէ ո՛չ աւելորդ, և փճացողը պիտի ըլլայ Հայն ու Հայութիւնը։

Խնայենք մեր պատիւն ու կեանքը։

ՄՏԵՐԻՄ ԽՕՍՔԵՐ

ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ

(Բրօֆ. Աբրահամ Տէր Յակոբեանի յոբելեանի առթիւ)

Յանախ գանգատեր են մեր շատ մը մտաւորականները,դատարարակ, գրագէտ, եկեղեցական ու արուեստագէտ, որ զիրենք չէ գնահատեր մեր ազգը, արժանի կերպով եւ թէ իրենցմէ շատեր անօթի են մնացեր իրենց վերջին օրերուն, տանը բազմոցին վրայ եւ կամ Ազգ. Հիւանդանոցի մահիճ ու լրուած մէկ անկիւնը։ Չեմ կարծեր որ բարոյական եւ անտեսական որոշ բարձրութեան մը հասած ուրէ ազգ, չուզէ յարգել իր ա՛յն մտաւորականը՝ որ հայրենիքին նուիրած ծառայութիւններով, եղած ըլլայ իրական առաջնորդող մը, կը պատահի որ վարձատրութիւն եւ գնահատում համեմատական չըլլան, ցոյց տրուած ծառայութեանց, բայց վերջապէս ազգեր դիւրաւ ալ չեն մոռնար իրենց բարերարները։Շատ ցիշող չէ ժողովուրդի այն խօսքը թէ՝ —գնա՛ մնէրը, եկուր սիրեմ։

Մտաւորականը մեր ազգի մասին խօսելով, համեմատաբար այնքան քիչ եղած են իր ծոցէն դուրս եկած մտաւորականները, ամէն ասպարէզի վրայ, որ ան կրնամ ըսել թէ երբէ՛ք չէ մոռցած անոնցմէ եւ ո՛չ մէկը, եւ պարագաներու եւ պայմաններու ներքեւ սահմանի մէջ՝ ան թէ՛ի կենդանութեան եւ թէ յետ մահու, վեր է ամէն յիշատակէ իր բոլոր արժանաւոր գործերուն։ Դժբախտաբար սակայն, գանգատը անոնց կողմէ կուգայ, որոնք, ընդհանրապէս, հեռու մնացած են իրենց համար արժանի դիրք մը եւ համակրանքի դաշտ մը ապահովելէ. անծանօթ եւ կորսվէ զուրկ մտաւորականներ, կը խորհիմ թէ, ինչպէս ամէն երկրի մէջ, մեր մէջ ալ մոռցուած ըլլան։ Ընդհակառակը ծառայասէր, անձնուէր, համեստ եւ խակապա մտաւորականներ, ո՛չ մէկ առեւ ը լրուեր ու մոռցուեր են համայնքէն,որ հակառակ նոյնիսկ շատ անհաստատ պայմաններու եւ վատ ժամանակի մէջ գտնուելուն,ճշմարիտ կոչումներեր է տարբեր իրական արժանիքներու շուրջ։

Թողնենք պահ մը որ դէպքերը ու անձերը իրենք խօսին եւ անգամ մըն ալ համոզուինք որ հայը երբեք չէ՛ մոռցեր ու պիտի չմոռնայ իր ա՛յն մտաւորականները՝որոնք իրենց անժխտելի ու հոյակապ արժանիքներուն տակ համեստ ու խոնարհ սիրտ մը պահելով, լուութեան, յարատեւութեան եւ մեթոտիկ աշխատանքի մէջ սերունդներ դատարարակեցին եւ իրենց մաքուր նկարագիրը զրաշեցին բոլոր անոնց հոգիին վրայ, որոնք եկան եւ անցան իրենց դատարարակի խնամքին։

Բրօֆ. Աբրահամ Տէր Յակոբեան համեստ ու գիւղական քահանայի մը զաւակը, մէկն է մեր այն հազուագիւտ դատարարակներէն՝ որոնք այս ազգին կրթական գործին մէջ, հոգ չէ թէ օտար հաստատութեան մը դռնէն ներս, անընդհատ յիսուն տարի, բարիին, ճշմարտին ու գեղեցկին մաքուր սերմերը ցանեցին մեր հին ու նոր սերունդի հոգիներուն մէջ, եւ որոնք երբէ՛ք չեղան, սակայն, յաւակնոտ, մեծամիտ եւ հպարտ։ Ընդհակառակը, այդպիսի հազուագիւտ հայ դատարարակներու մէջ մեծանուն Սոկրատի անմեղ հոգին ապրեցաւ միշտ.—ինչ որ գիտեմ սա՛ է բէ, ոչինչ գիտեմ։ Ոչինչ գիտնալ, միշտ սորվելու համար։ Եւ ո՛վ բաւ թէ նոր Սոկրատներ կամ Սոկրատի ճշմարիտ աշակերտ ու հետեւողներ չկան, նոյն իսկ մեր մէջ։ Վկա՛յ մեծանուն եւ հայրենասէր դատարարակը, մեր բոլոր ուսուցիչներուն բարի, իմաստուն ու գնայուելի նահապետը, Տէր Յակոբեան, որուն դատարարկական բազմաթիւոյն գործունէութեան յիսնամեայ յոբելեանը տօնուեցաւ անցնող Յունիս ամսոյ սկիզբը, Կ. Պոլսոյ Թոպխանէի Գէղէմի մէջ, շատ մը տարիներէ եւ տար ալ խորհրդաւոր շրջանակի մէջ։

Իրրեւ մէկը իր երբեմնի աշակերտներէն, ես ալ իմ հեռաւոր կարելիս փափաքիրդ մասնակցիլ մեծանուն դատարարային կրթական կես դարու փայլուն գործունէութեան ի պատիւ սարքուած կոչումներուն ու հանդիսութեանց, թերթի կտորիկ մը էի զրկեր, որ լեցուն էր սակայն անկեղծ ու սրտագին արտայայտութեամբ։ Անա թէ որպիսի համեստութեամբ կը պատասխանէ Յոբելեարը անոր՝ որ շարունակ ապրիլ գիտցաւ եւ ուսուցին յիշատակներուդը.— «Ինչ որ ըսած եմ այրոց, հո՛ս ալ կը կրկնեմ թէ այս սիրալիր զգացմանց ու գրանամանամբ արտայայտութիւններն պիտի ծառայեն զէմ մասամբ մեղմացնելու անցեալն թերութեանց ու ծախողուածներուն յիշատակին գառնութիւնը եւ քաջալերմ մը պիտի ըլլան իմ կեանքիս երեկոյեան պահերուն մնացեալ գործունէութեան։» Հոս բիլերու միայն վիճակուած է ըլլալ այսպան բարի, այսքան համեստ,իրեն չափ մարելայնասարած հոգիներն մը ունեցողներուն։ Պիտի ուզէի՞ք արդեօք, յարգելի պաշտօնակիցներ, հետեւիլ մեծանուն դատարարակի սոյն թանկագին գրութեան այս մասերուն, զորս կը փափաքիմ, իբրեւ խորհրդածութիւն, ընծայ տալ ձեզի, արձակուրդի սա ինքնամփոփ շրջանին։— «Դասատուաց շրջանակին մէջ Տրնօրէնը, Յօթթիլօր Կէլթա էր գլխաւոր խօսողը՝ յոբելեանի հանդէսին. գիս իրր վարժարանին լաւագոյն աշխատաւորներէն մին էր ներկայացնէր, տարիներու ընթացքին, թէ հայր մը եղած եմ ամէն ազգէ աշակերտներու, որոնք անմարան իմ խորհրդներուս ու խրատներուս դիմում կատարած են, թէ ինչն իր իմաստասիրական դասերն թողած է լաւագոյն ձեռքերու, ինձ յանձնելու համար այդ գործը, թէ իմաստասիրական մանուանապատ խնդիրներու մէջէն առաջնորդած եմ յաջողութեամբ իմ աշակերտներս, թէ իր բարոյներն ու բանախօսութիւնները իմ ներշնչումն ունեցած են ի բնոյ մէջ, թէ իր բարոյներն լաւագոյն պիտի ըլլային միշտ՝ եթէ ես նուազ վերապահ ըլլայի իմ թեւաբարձութեան մէջ եւն. եւն.։ Եւ երբ հանդէսէն վերջ կը զգացնի իրեն թէ շատ հեռաւորը տարած են գնոյր իր զգացումները իր զրանամասական խօսքերուն մէջ «Իմ սրտս մէջ եղածին էլեան անգամ դեռ բան չեմ» կը պատասխանէր։

Յօթթիլօր Կէլթան սա սեղմ տողերուն մէջ շատ ճշմարիտ իմաստ մը կայ սակայն, որ ճշգրտօրէն կը բնութագրէ այն մեծ անհատականութիւնը՝ որ իր կրթական ու դասարարկական կիսադարու բեղուն գործունէութեան շատ համեստ պզտակը սատցաւ, միջազգային շրջանակի մը մէջ։ Նոր սերունդը ընդհանրապէս անտի երգներու եւ խարուսիկ երեւակայութեանց առաջնորդել գիտցող մեր ուսուցիչներուն հետեւար որքա՜ն կենդանի պատկեր Բրօֆ.• Տէր Յակոբեանը, որ մէկ կողմէ ուսուցչական թանկագին ասպարէզին իրեն պարգեւած բարոյական շատ անոյշ զոհացումներուն ճաշակումը, ունեցաւ նաեւ անխառն հանդիսը՝ ազգային, վարչական եւ բարեսիրական մարդերու մէջ ալ ծառայած ըլլալուն։ Իր հայրենիքին Պարտիզակի անգարդ եւ անծանօթ մէկ ածուին մէջ ծնող ու բողբոջող Տէր Յակոբեան, ազգային ու օտար մտաւորական բարձր շրջանակներու մէջ արժանացաւ կը փառաւորուի, անգամ մըն ալ հաստատելով այն գաղափարը՝ թէ իրական արժանիքներ երբեք ալ մոռցուած չեն։

ԱՐՇԱԿԱՆԱՑԻ ՎԱՐԴ.

ՎԱՐԴԱՎԱՌ

Ծիրանածին լուսարփին
Աւետիսն եբր պսակ փառքով իր ճեղ,
Եւ խաղաղ,հեռա՛ն,ալիճն ծովափին,
Ո՛վ հայ կոյսե՛ր հոլաթեղ,
Լուսափեսար արաւեհակներ բգուցեմ,
Եւ տաբրակներ սպիտակ,
Ուռնմ Ադտոն ապտոներու,Ի՛ն գեղեցիկն արքաշկ,
Օրհնեալ եգը,Նասուած կիսը,—Սիրոյ Ակ
Փրվարներու ծրնունդ Աստիրկն կը տանեն,
Աստղապակ քառածիրն իր վրան,
Պաշտամունքի մարմարասիրն դէ՛պ մեհեանն...։

Եբբոր արտոյտն եբգ եբգը զարթնմի,
Հիմարամաս ո՛վ հարսե՛ր,
Եկէ՛ լեցնել բաղդամաններն ձեր ոսկի
Թասիկներով, եօթն ակերեն հայրենի,
Եւ քաղեցէ՛ եօթն առատաքեղ եղբարգոյն,
Եօթը տեսակ ծաղիկներ...
Զի այս այգուն՝ բաղդին դռները կը
բացուին ողջոյնն՝
Զե՛զի համարեն. սուսկեցէ՛ ջուրն կախարդ,
—Մկրտութիւնն խորհուրդին—
Ուռվեն տեւ Վարդավառի տօնեռուն՝
Ձեր եղեռուն վրայ վառին պիտի
վարդեր գեղազարդ.
Եւ առջեւն ձեր տունեռուն,
Վարդենիներ պիտ'ս ծաղկին...։

Յուլիս 1922

Աւսուզ ՎԱՐՈՒԺԱՆ

ԳԱՂԱՓԱՐԻ ՔԱՆԴԱԿՆԵՐ

Ճշմարիտ յաղթողը այն է որ՝ կրնայ թշնամին տապալել առանց հարուածի։

—Խնամանը կը լաւ, ազէաը կը խօսի։

—Երկինք չի խօսիր— բայց մտիկ կրնէ։

—Ան որ ուրիշներու հաւատք չուտի, ուրիշներն ալ իրեն վրայ հաւատք չեն ունենար։

—Դատարի գլուխը բաց է ամէն տեսակ առաջարկի—Բայց դատարի տուր ամէն տեսակ արձագանգի։

—Լեզուն համարները մէկտ դիրքն են քարելու համար, բայց չատեր գաղտագիրները կը նախընտրեն։

ՄԵՌԵԱԼ ԾՈՎԱՒՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

ԼԻԵԲԻԳԻՒ ՏՈՒՆԷՆԻՆԷՆ
ԹՈՒՐՔ. ՏՈՒՆԵՐՈՒ ԱՇՈՒՆՔԱՆԵՒՆԵՐԸ

12, 000, 000, 000 *տալարի արժոյթեամբ՝ Թանկագին մետաղային ադեր կը գտնուին Մեռեալ Ծովուն մէջ կը տեղեկացնէ Դր. Եօրգի Ֆէմիքրոյս Թերթի գիտաբուսեասական խմբագիրը։ Քիմիական մասնուոր ջանքերով կրնան դուրս բերուիլ այս հանդերը և աւելի ուժգն գինովով թափուիլ երկրագործական և հարստարուեստական չափաւորներ։ Դուցացած պարարտ չորը պիտի յատկացուի Պաղեստինի կառավարութեան, և պիտի գործածուի անոր վերականգնումին։ Այսպէս կը գրէ Տօքթ. Նորթան։

«Քիմիական աշխատանքի մի քանի նոր մրցումի ասպարէզներ բացուած են այժմ Պաղեստինի մէջ։ Պատմական այդ հողամասը, ներկայիս Մեծն Բրիտանիոյ «Մէնտատ»ի տակ, պատած է թեւաթափել նոր արտաքսական շրջանի մը մէջ, որ անկասելի էր Օսմանեան տիրապետութեան ժամանակներուն։»

«Քիմիական գործունէութեան տակ, հմայքի հրաշալի երկիր մը պիտի դառնայ Պաղեստինը։»

«Շատ չանցած այս երկրամասը պիտի ըլլայ խիտ կարևոր կեդրոն մը, ուրկէ պիտի արտադրուի աշխարհի յոյժ կարևոր քիմիական նիւթերը։ Մեռեալ Ծովը՝ ուր կը թափի Յորդանան Գետը, երկրագունդին վրայ միակ անսպառ մթերանոցն է չատ մը թանկագին առատ հանքերու։ Մեռեալ Ծովուն մէջ ամբարուած է կարգ մը քիմիական նիւթ նիւթերու։ Անարուա Իքանակութիւնն մը դարերով աշխարհի դէպքերը պիտի կրնայ դիրքաւ գոնացնել։

«Այս հանքերը լուծուած վիճակի մէջ կը գտնուին, յաքայ ադնուրի վիճակի մէջ։ Այս հանքերը իրարմէ զատելու համար, միայն արեգակին չոգիացման ոյժը կրնայ գործածուիլ։ Մեր երկրագունդին վրայ, այնպէս տակին համար, սակէ յարմարագոյն վայր չկայայ Կլիմայական և տեսարկական միջակ հանդամանքը պիտի արտադրէ բարձր առաջնան մաքուր առևտրական հանքային նիւթ։ Այս անգին գուտաւ ադերը անհաւատալիօրէն ոսան, հարիւ մի քանի մրդոններ հեռու պիտի գտնուին, ծովային փոխադրութեան համար։»

«Այս ադերը են, Մագնիսի—քլորիդ (Magnesium Chlorid) ։ հասարակ աղ, հրաշալիորէն դուտ, Կալիում—Քլորիդ (Potassium Chlorid) և Մագնէսի—ժոմնուա (Magnisium Bromid) ժամին (bromin) արտադրելու համար։»

Մինչ Պաղեստին չպիտի ըլլայ օգտուողը Մեռեալ—Ծովէն որ այսպէս յանկարծ մրցման մէջ կը մտնէ ուրիշ քիմիական հանքերու հետ։ Պիտ օգտուին Մեծն Բրիտանիոյ և իր գերիշխանութեան տակ գտնուած բոլոր երկրագործները։ Ուրիշ երկիրներու երկրագործները վարկեանին պիտի գնահատեն տրնկարի (Potash) այդ անշրաժեշտ բուսային սնունդը, երբ սկսուի հիմանուան արժէքին կէս գնով ծախուիլ։»

«Հոս կը ծնի հարցում մը։ Ուրեմն ինչո՞ւ այնքան դարեր, այս թանկագին և անսպառ քիմիական գանձը անտեսուած և գոյ մնաց հարստարուեստի աշխարհէն։ Ինչո՞ն նախանձախնդիր ռասվիրաները, սակիներու գետեր հոսեցուցին Եուգան և Սիպերիոյ նման բեւեռային սառամանեալի վայրերը, և կամ Ֆոլիվիրի թիթեղը և Ջնոյի պղինձը և չատ մը ուրիշ մեսագային հանքերու համար յանձն առին կլիմայի և փոխադրութեան սոսկալի անսանելիութիւնները։»

«Բացատրութիւնը չատ պարզ է։ Մեռեալ Ծովու թաքուն գանձերը, Թուրքիոյ Սուլթաններուն անձնական սեպհականութիւնն էին։ Ասիոյ Հաշիա խասիս աբգիլան էր, այս կարգի օտար ձեռնարկ Օսմանեան Կայսրութեան մէջ։ Ի բաց առեալ կարգ մը խիստ սահմանալով մենաշնորհները, խասիս աբգիլան մեռնէ ուրեմն ձեռնարկ Մեռեալ Ծովուն չուրջ։»

Ցեղով պատերազմը վրայ եկաւ։ 1917 Դեկտեմբերին, Ռնէրալ Ալենբիի Երուսաղէմը գրաւեց, իսրամանի Սիպոմանի մը, նախապէս պաշտօնեայ մը Հնդիկ բանակին մէջ, այդը բաց և ծանօթ մեսագային կարելիութենց, սակայն իր կառավարութիւնը որպէսզի թէնիրական հետազոտութիւն մը կատարի Մեռեալ Ծովուն վրայ։ Մինչ հնարագային Պաղեստինի կէսը դեռ թրքական բանակին տիրապետութեան տակ էր, առաջ երկրաբան մը դրկուած էր և մանրամասնին հետազօտ էջերնէր էր և կառավարը երկրագործի ամենաբուռնի այս վայրին վրայ։ Տեղեկագիրը մէջ տեղ տերաւ հրաշալի կարելիութիւններ։»

«Երկրաբանական չրջանէն ասրի մը վերջ, ուրիշ քիմիական մը թէ խիստ պարզ, և թէ խիստ նպաստաւոր տնտեսական պայմաններու տակ, դասաւ նոր մէջտղ մը որով կարելի պիտի ըլլար գործ բերել Մեռեալ Ծովու թաքուն գանձերը։»

«Իրարմէ անտեղեակ երկու քիմագէտներ գիտնականներ կատարեցին, մենաչնորհի իրաւունքներ պահանջելու։ Բանի որ պատերազմական վիճակը անորոշ էր դեռ, որեւէ ձեռնարկ անհարիլի թուեցաւ։»

(Շարունակելի)

ԱԹԼԷՏԻԶՄ ԹՊԹԱԿՈՒԹԻՒՆ

(Սիփախն)

Գրքոյ 1 օգոստոս 9927 —Աթլէտ Պէյլանէն Երեք քառորդ ժամ դէպի հիւսիսային արեւելեան կողմը գտնուող 35 մնոտ դուռ հայթնակ գիւղ մը է, որ իրրև ամառանոց լաւ օր ու ջուր ունի, ծովու մակերեսէն 850 մէթր բարձրութեան մը վրայ։

Տեղացիները նահապետական կեանք մը կը վարեն, դրաքերով երկրագործութեամբ, պարարկացնուելեամբ և հովուութեամբ։ Հոն թաքնուիլ մը և ազատուիլ մը՝ վարելու համար հանդիպելի բնաթացիկ գործերը։ Վարժարան մը, որ կը պաշտպանուի Դերզոյ Էֆ. Կէօրդանեան՝ իրրև ուսուցիչ և իրրև քահանայ մեսագային չատ հանեան ամատնոյթով մը։

Այսքան մը ծանօթութիւն տալէ վերջ Ամրզի մասին, անցնենք երեկուան հանդիպին, որ տրուեցաւ Մեքենատ Արեւելքի Արքերու Ընդ. Միութեան կողմէ (այժմ Արքերու Ընդ. Միութեան) ի պատիւ Մր. Մրբիի։

Կէսօրէ կէս ժամ առաջ գիւղ հասաւ Մր. Մրբի, ընկերակցութեամբ Միութեան Ազգքանարէթի Մ. Տէրդի ընդհ. քարտուղար Պ. Սատատ Արմատուէլի Պ. Արամ Խաչատուրեանի ու օրիորդներու։ Մինչև Զրնաղը դիմք դիմաւորելու եկած էին խումբ մը երիտասարդներ։

Կէսօրուան ճաշէն վերջ, ժամը 3 էն, արեւարեւին մէջ (արեւուն մը միայն կայ) կատարուեցաւ բնակութիւնը հնագնեալ, «Զարկարէն, «Դիտէմի վանականն» էն և «Երկու խուրջերն»։

Ժամանակին արեւարեւ լեցուեցաւ երկու խուրջ ամբոխով, քանի որ առաջին անգամն էր որ հոս այս օրինակ ներկայացումի մը հանդիսանաս կ'ընէին։

Պ. Ա. Շաբրիանէ բացուեցաւ խօսքն վերջ բեմը գրաւելին դերասանաներ, որոնք երեք ժամ անընդհատ ինդուքի մէջ պահեցին բազմականները։ Երեկ դերը յայտնութեամբ տարին զրեթէ բոլոր դերասանարուեստները։ Պ. Պ. Երուանդ Վարդանեան, Գրիգոր, Գրիգոր, Հայկի Արմատուեր, Կրպտ. Վասիլեան, Շաբրին, և մանուկներ, որոնց բոլորին ալ անունը չեմ կրնար յիշել այժմ։

Բարի գալուստ հոս մը կարգաց Օրդ. Ովսանան Կէօրնեան, և մենեղդ մը բրաս Պ. Շահէն։

Սրճարան Պ. Սարգիսի մամուսանան պարէն վերջ Ժողովարդը ցուցեցաւ ուրախ արձագրութեան տակ։

ԹԴԹԱԿԻՉ

ԾԻՆԱՎԱՆ ԲԱՆԻՆ

Լաւ 14բրդ.օր մը իր արքանիքի մարդագնէ մինչև, որ չափազանց փառաւոր մէկն էր բան։

—Սպանեցին գիտէ՞ք

—Ա՛յ, ակր իմ,

—Նա՛ստ գէշ։

Այս ուսանանին կը կարծէ որ, եթէ սպանեցին գիտնար թաղաւորը դինք իրր գեսպան Սպանիա պիտի գրկէր, ուստի բուռն ապրատանք մը թափելով գէս վերջ բաւական սպանելէն խօսքի սարքեցաւ և որ մի մարդանին ներկայանալով բաս։

—Տէր իմ Սպանեցինը սարքեցաց,

—Նայն իսկ Սպանեցիի մը հետ խօսակցելու չատ գիտէ՞ք

—Այո՛ ակր իմ.

—Արեւմ, ձեզ կը հարցնաւսնում, զուգ կրնաք Տան Բիշոբի իր ընդարէն կարդալ.

* * *

Յրանսայի դեսպան մը, երբ գեսպանային անգամը ըլլալով Անգլիոյ մամ Ա. Թագաւորին կը ներկայացնայ, Թագրնք ուելի եռանդուն և Թիեիանամ ցոյց կուտայ չան լուրջ և քանական։

Դեսպանին մնկնումէն վերջ որ բարձրաստանի մէկն էր Թագաւորը կը հարցնէ Պաքոնին թէ Ֆրանսան կը գանէր այս մարդը, Պաքոն կը պատասխանէ թէ գեղեցիկ և լաւ կազմուած մէկն էր։

—Բայց կը յարի Թագաւորը ևս կը հարցնեմ թէ ձեր կարծիքը ինչ է անոր գլուխ մասին, որովհետ իրեն յանձնուած պարականութիւնները բոլոր արժանաւոր կատարելու ընդունակութիւն ունի՞։

—Տէր իմ կը պատասխանէ Պաքոն, բարձրաստանի մարդիկ երբեմն բաղմայարի չէնչի մը կը նմանին ուրանց վերի յարկը բաղնիքը ասվորաբար գէշ կատարուած կըլլան։

* * *

Վանաստի գնալուն մասին վերջ Լաւի 14 բրդ. Բրվիլեան կառավարութիւնը կը յանձնէ Մարէչալ Վիլարին որը գնչաղաղ դէպ ի ա երանգ գրն կը մանդամայն. երբ այս վերջինը իր պաշտանատեղին կը հասնի քաղաքի մեծաւորները բան այդ ատենուան ասվորութեան իրենց սովորով լի քսան մը կը նուիրեն ուապա այսպէս կ'արտայայտուին։

—Տէր իմ ճիշտ ասոր համար գրսակ մրն ալ Վանաստի գուգին նուիրած էինք ճիշտ այն օրը երբ այն ալ ձեզ պէս ինը կառավարիչն էլլալու սահմանուած էր բայց ան մերմեց զայն ասնել և վերադարձուց մեզ։

—Ա՛յ, կը պատասխանէ Մարէչալ Վիլար, քանի առնելով և պարարտութեամբ իր գրպանները մէջ գետեղելով, խանգան ձեր այդ պարսն որ Վանաստի ազնիսի մէկն է որուն արիանին հետեվ չատ ալ յանձնարարելի գործ մը չէ։

* * *

Երիկուն մը կնաչխարհիկ սնանձոց հաւաքոյթի մը մէջ պատերազմի մասին կը վիճէին, հոն կանուղ մը լուսնած չեչտով մը իր բարեկամներուն միայն մասը կը պատմէր դինն մը կուլար և կը խարեր իւր ամուսնոյն վրայ որ պատերազմի դաշտին մէջ մեռած էր։

—Պատերազմը սոսկալի և բարբարոս գործ մրն է կը հաստատէ նաև ծանօթ գիտնականա մը որ մինչև այն ատեն խօսակցութեան չէր խառնուած հանդարտ ինքնարատութեամբ մ'բաս։

—Պատերազմ՞ը, կարծուածին չափ սարսափելի գործ մը չէ։ Ճիշտ է որ մարդու մը մանը զարհուրելի բան մրն է, բայց հարիւր հազարներու մանը պարզ սխալմանիկ մրն է։

* * *

ՀԷՆԹԻՆԸ.— Ինչո՞ւ աղջիկը չատ կը խօսի.

ՏԷՐ ՀԷՆԹԻՆԸ.— Եթէ չեմ սխալիր մայրը ու աղջիկը ֆոնոկրաֆի սանդով պատուաստուած են։

***«Երբեմն կիներ»բաս Տիկին Էլանէ «Անչքեր ունին բայց չեն տեսներ, ականջներ ունին բայց չեն լսեր»։

Բայց Երբեք չէ տեսնուած որ կիներ լեզուներ ունենան ու չը խօսին ու չը մոլուան իրենց սեռանոյն քարին սակ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՒ ՇՈՒՐՋ

Մրնէվ.— Նաւային հարցդամոզովի պատուիրակութեանց պետերը երէկ կնաբէ վերջ ու իրիկունը գումարուեցան։ Իրենց խօսակցութեանց չուրջ հրապարակած զեկուցագրի մը էր հասկնալի թէ Բրիտանական նոր առաջարկները Անկիր.-Հարանական իրաւարարութեան մէջ փոփոխութիւն մը մացնելու բնոյթը ունին։ Զեկուցագրիը կը ծանուցնէ թէ Երկուշաբթի լուսամար նիստ մը պիտի ունենայ խորհրդաժողով։

Այն լուրը որուն համեմատ լրբ թէ Բրիտանական նոր առաջարկները բանակցութեանց խզում մը յառաջ բերած են, բոլորովին անհիմն է, մանաւանդ որ Ամերիկեան և Հարանական պատուիրակութիւնները իրենց կառավարութիւններուն հետազրած են այս նոր առաջարկները անոնցմէ հրահանգներ ստանալու համար։ Այս նոր առաջարկները պարտաւորեցան անդրդուելու կառավարութեանց հետ կատարեալ համաձայնութեամբ և բացարչ կերպով ընդունուեցան երկի իրենց պատուիրակներուն կողմէ։

ԱՆԿԼՕ-ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ

Մրնէվ.— Անգլիական նոր առաջարկներուն վրայ համաձայնութիւնը չիրականացաւ անդ խանգ և ամերիկեան յայտարարութեանց մէջ։ Նաւային խորհրդաժողովի լիագումար նիստ հրաւիրուած է երկուշաբթի օրուան համար։

Մրնէվ.— Երեք պատուիրակութեանց պետերուն կողմէ՝ այս օրուան գոնվակ նիստին մէջ ներկայացուած անգլիական գիրաւոր առաջարկը այն է որ յանձնաւորեալ, թարգմանիչներու և ընդունողներու ամբողջական ատրոգութիւնը կեա միլիոն թնտան պէտք չէ անցնի Մեծն Բրիտանիոյ և Միացեալ Նահանգաց համար, և 385,000 թնտան Ճապոնի համար։

ՓՐԱՆՍԱ ԵՒ ՍՕՎԻԷԹՆԵՐԸ

Բարիզ.— Զանազան թերթեր խիստ կերպով կը գանգատուին այն կիւսպաչտան ճշտումը, որուն համեմատ Մ. Հէրրիթի Մոսկուայի մէջ բրած յայտարարութիւններ՝ համաձայնագիր բրօպանանիթիւնու գործունէութեան վերաբերմամբ, ուեւ բացարչ հանդամանք չեն կրեր։ «Մարէնն» կը հարցնէ թէ ինչո՞ւ հասար Փրանսական կառավարութիւնը բաւական կորովի լեզու մը չգործածեր հանրցնելու համար Մ. Զիչէրինի թէ այս յայտարարութիւնները պարզ պղտանական բանաձեւեր չեն։

ՈՂՈՂՈՒՄՆԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Լոնտոն.— «Մորնինկ Բօսթ» Պոմպէյէն կը տեղեկանայ թէ Պարատայի հնդիկ պետութեան մէջ տեղի ունեցած հնդիկական անձրեւներուն հետեւանքով քան քառասունսի մեռեր տարածութիւն ծածկող փակող ընդունարանը փլուզմամբ մեռեր ողողուած և քանդուած էն և հազարէ աւելի անձեր մեռած։

Պոմպէյ.— Կուճարայի չրջանակին մէջ հնդիկանան անձրեւները առանդին վնասներ պատճառած են։ Պոսէյ գոսիին մէջ քանպանի հունձերը վանգրուած են։ Բէնճանդին Պոմպէյ եկող կառաքումը մը ասիպուեցաւ 36 ժամ կանգառնել 236 մղոն հեռաւորութեան մը վրայ։ Կոյսութիւնը յատնատանան է Կուճարայի մէջ։ Ստացուած լուրերու համեմատ նորանոր ադէներ պատահած են երկաթուղիներուն և ատարարան հաղորդակցութիւնները դարձած։ Կ'աշխատուի նաւերով օգնութեան հասնել ճամբորդներուն։ Անձնատպաչն լուր կը տրուի թէ հարիւրի չափ տուներ կործանած, հինգ հոգի մեռած և տասը հոգի վիրաւորուած են։ Պորտամի հեռագրական հաղորդակցութիւնը կարուած է։ Տինոլքա քաղաքը ջուրի տակ թաղուած կը մնայ ժամակայ լիճին թումբերուն գանգուելուն պատճառաւ։ Տանտամի մէջ Քալի ուռագանը քանդուած է 700 ոտք լայնութեան մը վրայ։

ԻՏԱԼԻԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԸ ՊԱՏՐԱՍՏԱՏԻ

«Լեմանիթիէ» կը գրէ թէ Իտալիոյ պատերազմական գործարաններուն մէջ մեծ գործունէութիւն կը տիրէ։ Լոնտոնի քաղաքական չրջանակները կը կարծեն թէ Իտալիոյ անտեսական ներկայ տագնապին ապա, Մուսոլինի նոր պատերազմ մը կը պատրաստէ։ Սէպտրի—Փոնէնթի Գասասաթի գործարանները, որ փակուած էին, վերջերս վերաբացուեցան, իսկ Ս. Ամբոխոյի գործարանները հրամաններ արուած են կրկնապատկել օգնութիւնը։ Սամիթիկրարէնցի մէջ Մէքանիքզ գործարանները մեծաքանակ հրաստիրեր կը չինեն։

ՄՈՒՍՈԼԻՆԻ ԻՐ ԾՆՆԴԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ԿԸ ՏՕՆԷ

Հռոմ.— Մ. Մուսոլինի իր ծննդավայրին մօտ գտնուող Քարբանիոյի մէկ փոքրիկ ազարակը դնաց՝ ծնելու համար իր ծննդեան 44բդ տարեդարձը իր ընտանիքի հետ, որուն յատկնկան յատաքանակ վիճակը հետեւեալ զուարճալի դիտողութիւնը բնել տուած է վարչապետին. «Ասիկա նոր չարքի մը առաջին զաւակը պիտի ըլլայ»։

Մ. ՍԹԱԼԻՆ ԿԱՄԲԱՍՏՆԷ ԱՆԴԻԼԻԱՆ

Մոսկուա.— «Բրաւտա» Սթալինի սառրագրութիւնը կրող խմբագրական յոդուածով մը ամրապանութիւններ կ'ուզէ Անգլիոյ դէմ և կրնէ թէ ան է որ Սովիէթներու կը գրդռէ որ թիկ պատերազմ չուզեր, բայց սովիէթական բանակին ուժեղացումը անհրաժեշտ է։

ՌՈՒՄԱՆԻՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԸ

Բարիզ.— «Ժուռնալ» թերթը կ'արձանագրէ կարգ մը զրոյցներ ի մասին անհամաձայնութեան մը մայր Թագուհի Մարիի և Մ. Պրաթիանոի միջև։ Այս անհամաձայնութիւնը պիտի կարգադրուի մայր Թագուհիին ընտրութեամբ՝ իրը չարբարդ անգամ Խամանալութեան խորհուրդին։

Պուքրէշ.— Զորավար Ավիրեսքուի կողմէ Խամանալութեան ճանաչման հետեւանքով, Ժողովրդական կուսակցութեան նախագահական յանձնախումբը գործադրեց հրամարումը պահանջից իրը կուսակցութեան պետ։ Յանձնախումբը խօսակցութեանց ձեռնարկեց Ժողովրդական կուսակցութիւնը Ազգային գիւղացական կուսակցութեան հետ ձուլելու նպատակով։ Գիւղացական ազգային կուսակցութեան պետ Մ. Մանիա որոշած է մեծ չարժում մը պատրաստել ինպատ Բարոյ Լիխանի վերադարձին։

Բարիզ.— Կը ծանուցուի թէ արժեթուղթեր կրողներու թուրք պատուիրանները համաձայնած են այնպայմաններուն չուրջ որոնց համեմատ պիտի վերադարձուին օսմանեան պարտուց գործառնութիւններու։

«ՓՈՒՆՋ» ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱԲԹԵՐԸ

Երեք ամբիկ է վեր Եգիպտոսի մէջ կը հրատարակուի Մանկական Երկշաբաթերթ մը «Փունջ» անունով։

«Փունջ»ը հայ և օտար մանկական զրոյցներու գեղեցկագոյն կտորները կ'ուսատ իր փոքրիկ ընթերցողներուն։ Ան կուտայ հայրենի հէքեաթներ, գիտական ծանօթութիւններ ևն.

Սուրիսնայ ծնողներու ուշադրութիւնը՝ հրաւիրում այս գեղեցիկ թերթին վրայ։

Թերթին բաժանեցնն է տարեկան 50 ե. դ. կամ 10 շիլին։ Զանգանա Որոնելու համար մասնաւոր գերդ։

հասցէ Redaction Pountch Rue du Mix, Bloc.2, app. 12
Heliopolis—Egypte

ՀԱՅԿ ԿԵԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ

(Առեալ 28 Յուլիս թիւեն)

Մեր ընթերցողներուն յայտնի է որ Հ. Բ. Ը. Մոսթիանը Հայաստան դրկած էր ճարտարագէտ Մ. Միրզատեանց, քննութիւն մը կատարելու և որոշելու համար թէ Մոսթիանը Հայաստանի ճահճային ո՞ր հողամասերը կրնար իր սեփական միջոցներով մշակելի և բնակելի դարձնել։ Այժմ հրապարակուած է Պ. Միրզատեանցի տեղեկագիրը որմէ կ'երևի թէ Հայաստանի կառավարութիւնը իր միջոցներով մինչև հինգ տարի պիտի կատարէ բոլոր ճահիճներու չորացման և ոռոգման աշխատանքները, և հետևաբար Մոսթեան կեդր. Վարչութիւնը իւրացնելով իր պատուիրանին եզրակացութիւնները որոշած է իր տրամադրելի գումարները, ինչպես նաև Մոսթեան քանորդնիգ ամեակին առթիւ Ամերիկայի մէջ կատարելիք 250,000 տոլարի հանգանակութեան արդիւնքը յատկացնել կառավարութեան կողմէ յարգարուած հողամասերուն վրայ։ գլխաւորաբար Վաղարշապատի շրջանին մէջ, գլուղերու կառուցման և արտասահմանի հայ գաղթականներու Հայաստան փոխադրութեան գործին։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՓՈՔՐԻԿ ՏԱՂԱՆԴԵՐ

Փոքրիկ Օր. Մարգրիտ Սոֆիանեան, 12 ամեայ հայուհին Պրուքլինի վարժարանին մէջ առաջին ցուցակաւորը կը հանդիսանայ և մասնակցելով գործնական երաժշտութեան մրցումին, բոլոր հանրային դպրոցներու լաւագոյնութիւնարուն մէջէն կը ասնի յաղթանակը և կը չահի առաջնութիւնը։

Նոյնպես 18 ամեայ հայ օրիորդ մը՝ Մէլանի Ասլանեան, որ կ'ուսանի Մխուլա քաղաքին մէջ և ապրուստը հարելու համար դպրոցի ճաշարանին մէջ սպասաւորի գործով կը զբաղի, անուն հանած է որպէս տաղանդաւոր երգչուհի։ Օր. Արա լանեան յաճախ երգած է համալսարանի հանդիսութեանց մէջ և դպրոցի անդրելի կայանէն։ Ան պատասխանելով բաժաթիւ հրաւէրներու, քանախօսած է իր մայր հայրենիքի անցեալ ու ներկայ կացութեան մասին։

—Պոսթոնի մէջ Բուսաբի Յովսէփեան անուն 15 տարեկան պատանի մը ամբողջ Ամերիկայի արիներուն առաջինը հանդիսացած է, ստանալով 76 պատասխաններ։ Ան կը պատկանի Գոմէնիի Սքաութներու 21 րդ վաշտին և չատոց ի վեր արժանացած է Արի Արծիւ տիտղոսին։ Յովսէփեան երեք տարի իվեր միացած է Սքաութական խումբի մը և այս երեք տարիներու ընթացքին իր բոլոր պարտականութիւնները կատարած է հարիւր առ հարիւր պարտաճանչութեամբ և անմրցելի կարողութեամբ։

—Բարիզի «Յառաջ» թերթի տուած տեղեկութեան համաձայն, Մելքոնեան Գործատուներ վաճառուած է անկիւս—ամերիկեան ծխախոտի ընկերութեան 560,000 սթերլինի

ԱԶԳ. ՏԵՂԱԿԱՆ

—Առաջ. Հոր կողմէ փոխանորդարար Ներսէս Վրդ. Տօլաշեան, անցեալ չարթու. Ճարպլուս մեկնելով, կերակի օր կատարած է տեղւոյն Ս. Աստուածածին նորաչէն եկեղեցւոյ Օծումը։ Ներկայ եղած են Ցիոն. խորհրդականը, տեղակալը և կառավարական բոլոր պաշտօնեաները։ Տեղի ունեցած է նաև մասաղի օրհնութիւնը։

Ներսէս Վրդ. առչի օր Ճարպլուսէն Հալէպ վերադառնալով երեկ Բաղդա մեկնած է։

—Մերձաւոր Արևելքի Ամերիկայի կեդրոնի Տնօրէնութենէն Մր. Միլէր, Հալէպէն դէպի Պոլիս իր անցքին վրայ, երեկ Ազգ. Առաջնորդարանը այցելեց Մր. Մըրդի և Մր. Բաթրիճի հետ և տեսակցութիւն ունեցաւ Առաջ. Ս. Հօր հետ։

—Մերձ. Արևելքի Պէյրութի մասնաճիւղին քարտուղար Մր. Հաների Մ. Մրդի տեղ գալով, Վեհափառ Կաթողիկոսին հետ համախորհուրդ ընտրած է տեղւոյս Արբերու Լիկային խորհրդաւոր Մարմին մը, որու անդամներն են, Դեր. Տ. Արա. Մ. Վրդ. Սիրմէկեան, Տիրք Տօղիմ Ֆիլիպ Յովհաննէսեան, Երուանդ Զօրեան, Յակոբ Գարամանուկեան և Տիգրան Փիրանեան։

—Կրօ. Ժողովը իր սովորական նիստը գումարեց Դ։ օր և որոշեց չրջաբերանով մը հաղորդել բոլոր Թեմերուն թէ՝ խաղողի ատանդական օրհնութիւնը պիտի կատարուի վաղը Օգոստ. 7 ին։

Ժողովը զբաղելով նաև ամուսնական և վարչական կարգ մը հարցերով, որոշեց գլխ Ռատ ժողովին, որպէսզի Գրիգոր—Ռատի, Հարությունսի, Էչմիածնի, Համսի, Պաղ—Մէմպիսի և Բաղդայի հոգեւոր հովիւներուն Առաջ. փոխանորդ տիրացու տրուի։

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

— Պէյրութի եղեռնադատ ատեանը 15ական տարուան տաժանակիր աշխատութեան դատապարտեց. Մ. Աղգաղանեանը, Սարգսան Թոմարգայեանն ու կառապան Նիկողոսը իրրեւ մեղսակից սպրդարդներ, օրացեալ Վանան Վարդապետեանի սպանութեան։ Իսկ ապատ արձակուեցան ամբաստանեալներէն Մ. Վեհունի և իր ընկերները։ Բացի բանտարկութենէ դատապարտեալները պիտի վճարեն հանգուցեալին այրէն 2500 Սուրիական ոսկի իրրև արեան գին։

—Բարձր Գոմիսէր, Մ. Բանսոյ, որ Դամասկոս այցելած էր, Պէյրութ վերադարձաւ։

— Դամասկոսի մէջ յանկարծամահ եղաւ «Լիմիթիկէյսի» թերթի արտօնատէր Անժէա Էֆ. Բիւրա Ալի։ Մեր ցաւակցութիւնները։

—Էվզաֆի բարձրագոյն ժողովին անդամներէն տեղւոյս Մաճիմէնի Շեհիլի դատաւոր Շէյխ Մուհամմէտ էլ Ալիմ, քաղաքս վերադարձաւ։

—Սուրիական դաշտերի անգամներէն ոմանց հրամարելու պատճառաւ, դաշտերին ամբողջովին հրամարած ըլլալու մասին չրջող զրոյցները բոլորովին անհիմն են։ կը գրէ Թէգասսիսի։

ՏԵՂ. ԼՈՒՐԵՐ

—Մաւսիմիա Սաղտաղ և Ալի պին Օմար Ամաւրի անուն երկու անձեր, Վաքան հիւանդանոցի պատերէն մագլցելով ներս մտած ու տասներկու պարանի զողնալով երբ դուրս կելլէին, ոստիկանութեան կողմէ ձերբակալուելով դատարան յանձնուեցան։

—Տեղական հիւսուածեղէնի վաճառականները Առնարական Սենեսկը դիմելով, Թուրքիոյ կողմէ հիւսուածեղէններու վրայ դրուած ծանր տուրքերու մասին դանդատեցան ու խնդրեցին որ միջամտութիւն մը լայս ունենալու համար պզտիկանութեան վրայ տրուած տուրքը, որպէսզի կարենան մրցիլ արտասահմանի նմանօրինակ արտադրութիւններուն հետ։

—Բաղաքապետութիւնը որոշած է արգիլել նոր քէմերու չինութիւնը, առանց նախապէս օրինական արտօնութեան։

—Միւլիմանիկի քէմբը, 128 թիւատան մէջ բնակող Թիլիսցի կարապետ Զօլպեան անուն անձը, երբ կը վերանորոգէր իր տունը, բան սովորութեան Փրանս. Միւսթէյլարի փոխանորդ Մ. Թէնէ Մարթէն արտօնուած. երեկ առաւօտեան ժամը 7 ին մէջտեղները յանկարծ երեն կը ներկայանայ թիւ. 180 ոստիկանը 6 հատ Բաղաքապետական չաուշեսիրով ու նոյնքան մին ալ զորձաւորներով, ձեռքերնին բան ու բրիչ ու կսկիծ քանդում։ Տան տիրոջ տարփութեան և ընդդիմութեան վրայ կը յարձակին խեղճին վրայ ու կը խոշտանգեն զայն չարաչար կերպով։ Մինչև որ մարած և մահամերձ վիճակի մէջ կենցաղ գետին։ Անմիջապէս Բաղաքի բժիշկ Տօքթ։ Լեան Պէյ Փարիզեան կը կանչուի դարմանումի համար։

Այդ միջոցին զրպիներէն Այնթապցի Մրոսք Մրասէրեան վախէն կը մեռնի ու խոշտանգուին 15 մէջնեանց մեռածներ մատանին կնանէսի։

Զոհը չատ ծանր վիճակ մ'ունի և դիմած է Արգարադատ Առանձնին։

ՍՏԱՑՈՂՔ

—«Արբատ» գրպանի երգարանը, (Ս. հատոր) Բ. տպագրութիւն. հրատարակութիւն Կ. Տնտիկեան գրատուն կը պարունակէ 280 ի չափ դանազան երգեր։

Դիմել G. Doniguian, B. P. 718 Beyrouth։

—Ժամանակաց Միհան (Երգախառն կատակերգութիւն) երկու արարեալ տեսարանաց. հեղինակութիւն Միրզ. Ս. Նամարեանի, որ ժողովրդական բարբառով մը կը պատկերացնէ հին բարքեր ու սովորութիւններ վերցուած ներկայ տարեգրութեան չրջանէն։ գին 2 ֆրանք. դիմել հեղինակին, Mihran Nadjarian B. P. 602 Beyrout։

«ԵՓՐԱՏԻ» ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐԸ

Պ. Մարգիս Յ. գալէմքէրեան Հալէպէն կը նուիրէ մէկ տարեկան «Եփրատ» Պ. Պարգև Յ. Դալէմքէրեանի, Ակնի Բաղիշ, Պրազիլ։

—«Եփրատ» կը ծախուի Հնգէ Զահրի, Յ. Աւագեան և Նազլեան Ընկ. գրատուները։

Մարսէլ, Ա. Գայանեան, 40 Rue des Dominicains։

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

Բնիկ Մէզրեցի Մարիամ Թամամեան կը փնտռէ իր երկու զաւակները Նլան եւ Հայկազ, իրենց հօր անունը Խաչատուր, որ մեռած է։ Լուր ունեցողներէն կը խնդրուի իմացնել խմբագրութեան հասցէին։ 1—8

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Ներկայիս հրապարակաւ չնորհակալութիւններս կը յայտնեմ բնիկ Դամասկոսցի Ակնարայի, մանաւանդ Տօքթ. Բզդէթմին Շահապ պէյի, որ իր ճարտար դարմանութիւններովն բոլորովին ապաքինեցի անբուժելի կարծուած ապտի հիւանդութենէս, որով կը տառապէի երկար ատեն։ Նոյնպէս այս առթիւ պարտք կրգամ իմ երախտագիտական զգացումներս յայտնել յարգելի Տօքթորին, որ առանց խարտեան ծրիրէն կը դարմանէ նաեւ իրեն գիմող հայ ազգաբնները։

927 Յուլ. 27 Դամասկոս

Սեամ ալթարար

Տ. ԹԱՔՈՒԻ ԲՀՆ. ԱՆԴԻԼԱՍԵԱՆ

ՊԱՇՏՕՆԵԱՑ ԿՈՒԶՈՒՄ

Թերթիս Վարչական տնտրին մէջ որպէս օգնական գործակցելու համար, կ'ուզուի քաղաքիս ծանօթ, երիտասարդ մէկը, որ մինչև ատեն կատարէ թերթերու ցրուումի գործերը։ Դիմումներուն համար դիմել Վարչութեան Ատեանի Վեր. Առհարոն Շերամեանին։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍԱՐԱՆ

1927 Օգոստ. 7 կիրակի կէսօրէ առաջ ժամը 9½ին։

Կը բանախօսի

ՏՕՔԹ. ԱՐՄԷՆ ԱՊՈՒՀԱՅԱԹԵԱՆ

ՍԱԿԱՐԱՆ ՀԱԼԷՊԻ

6 ՕԳՈՍ. 1927

Լիրա Օսմ. 100ին

Սուր. Բազմադրամ		18.02
Եգիպտական »		114.—
»	չէք	114.50
Թրքական »	850 դրամ	100.—
» »	Պանք.Օթման	21.—
Մէջիտիա »	273.75 դրամ	100.—
Չէք Սթերլին		114.68
» Տոլար		22.85
Դրեսի Ֆոնս.	1886 Տարի	30.—
» »	1903 »	18.—
» »	1911 »	15.20

ՔԱՂԱՔ. ՀԵՌԱԳԻՐՆԵՐ ԵՒ ԼՈՒՐԵՐ

(Հավասի Հեռագիրներ, 1—4 Օգոստ.)

ՏԸՐԻՕՑԻ ԴԷՄ ՆՈՐ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆ

Բարիզ.— Ընդհ. Գատարագի տեղեկագրին վրայ, Տօրիօցի դէմ նոր հարցաքննութիւն մը բացուեցաւ, երկրի ազատութեան դէմ յանցանք գործած ըլլալու մասասանութեամբ, մանաւանդ նկատի ունենալով դէպի Զին կատարած ճամբորդութիւնը, իբր պատուիրակ համաձայնագրական Էնթէրնասիոնալի։

ԾՈՎԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ Լ.ՕՐՍԸ ԿԸ ՀՐԱԺԱՐԷ

Լոնտոն.— Լօրտ Պիրթի, Ծովակալութեան Առաջին Լօրտի պաշտօնէն հրաժարեցաւ։

ԱՆԿԼԸ—ՍՕՎԻԷԹ ԱՌԵՒՏՈՒՐԸ

Լոնտոն.— Մրնեկին հասած հեռագրի մը հետեւանքով նախարարները անմիջապէս նիստ գումարեցին։ Մասնաւոր եղած յայտարարութիւն մը կարդացուած ցոյց կ'ուտայ։ Ներքին Գործոց քարտուղարը յայտարարեց որ արտաքոյր է ամէն գլուխութիւն ընծայելու Ռուսերուն որ իրենց արտադրութիւնները ծախեն ու անդրիական ապրանքներ գնեն։

ԱՇԽԱՏԱՒՈՐԱԿԱՆ ՊԵՏ ՄԸ ՊՕԼՇԷՎԻԿԵՐՆԵՐԸ ԿԸ ՊԱԽԱՐԿԷ

Լոնտոն.— Աշխատ. Պետ Թոմաս Սովիէթներու հետ Անգլիոյ խզումին դէմ արտայայտուող զորձաւորներուն ուղղելով իր խօսքը պոլշեվիք բէմիրը պախարակեց ու անոր Անգլիոյ մէջ ևս հաստատումը անկարելի յայտարարեց։

ՆԱԻԱՑԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՁԱԽՈՂԱԾ

Լոնտոն.— «Տէյլի Թելեկրաֆ» կը յայտնէ թէ Լոնտոնի չրջանակները Ազգերու Դաշնակցութեան հանգէպ նպատակաբար կ'արտայայտուն և կը ցաւին որ նաւային խորհրդաժողովը խզումի պիտի յանգի։ Անոնք կը նկատեն որ եթէ իրենք մեծ պետութիւններուն ասմանամասկ զինանկեցութեան մը չուրջ չր համաձայնին, բոլոր մեծ պետութիւններէն կազմուելիք խորհրդաժողովի մը յանդողութիւնը այլեւս տարակուսելի պիտի ըլլայ։

Մրնեկ.— Բանակցութեանց անյաջողութիւնը ծանկիրեւ համար. Ամերիկա պիտի առաջարկէ որ մինչև 1932 իւրաքանչիւր պետութիւն ազատ ըլլայ իր պաշտպանութեան միջոցները բարեփոխելու, ապատարիկ մը պարագային։ Անգլիացիք նաւային չինութեանց դադարումը պիտի առաջարկեն։

Մրնեկ.— Նաւային խորհրդաժողովի այսօրուայ ամբողջական նիստը քանի մը վերջ ցեռամգուցաւ։ Խորհրդաժողովը Հինգշաբթի օր պիտի գումարուի։ Կը կարծուի թէ այս նիստը վերջին պիտի ըլլայ, որովհետեւ թէ Անգլիան եւ թէ Ամերիկացիք փոխադարձաբար լրնեց տեսակէտներուն վրայ կը պնդին։

Մրնեկ.— Խորհրդաժողովը առաւօտեան չարունակուեցաւ։ Կաչխատուի երեւոյթները փրկելու համար դէմ առամմայ համաձայնութեան մը յանգիլ, տապար հագար թեմնոց յանձնաւորու համար։ Բայց ամէնքն ալ կը խոստովանին թէ Անգլիական ու Ամերիկեան ծովային կարիքները ու տիրող տարակարծութիւնները օժանդակ նաւերու սահմանափակումին մասին համաձայնութիւն մը գոյացնելը անկարելի կը դարձնէ։

ՌՈՒՍԻՈՅ ՄԷՋ

Մոսկուա.— Համայնավար Միջազգայնականի գործադիր ժողովը, Գրօնսարիան ընդհ. գործադուլի հրաւերով կոչ մը ուղղեց։ «Սպգէրվիր» Մոսկուայի թղթակիցին համեմատ Սովիէթները, կարեւորութեան տեսակէտով մինչև հիմա օտարներուն արուած առանձնաշնորհումներու գերազանցող նոր առաջարկներ պիտի ներկայացնեն Ամերիկայի։

ՔԼԷՄԱՆՍՕ ՈՂՋ

Սապրլ տ'Օլեն.— Մ. Բէլմանսօ, Վանտէի իր կալուածները վերադարձաւ։

ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Աթէնք.— Հանրապետութեան Նախագահին հրաժարումն չուրջ եղած տարաձայնութիւնները կը հերքուին։

ԳՈՒԼԱՏ ԹԱԳԱՒՈՐԸ ԻՏԱԼԻԱ ՀԱՍԱԾ

Հռոմ.— Գուլատ թագաւորի կառաքումը ժամը 22ին սահմանագրուս հասաւ ու ողջունուեցաւ գանազան իշխանին կողմէ։ Կառաքումը Հռոմ մեկնեցաւ։

ՊԵՐԼԻՆԻ ՄԷՋ ՑՈՅՑԵՐ

Պերլին.— Սոցիալ—Տէմոքրատներէ բաղկացած խումբեր պատերազմի դէմ ցոյցեր կատարեցին ու մերկերի ու զրօշակներու ընկերակցութեամբը տարանցք բրին։ Այ մէկ միջադէպ պատահեցաւ։

Բիլլ.— Ուրթ պատերազմական նաւեր Բիլլ հասան ծովուն բացերը հրեաների փորձեր կատարելու համար։

ՖՐԱՆՍՕ—ԳԵՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բարիզ.— Առեւտրական համաձայնութեանց Տնօրէնը, Ֆրանսօ—Գերման բանակցութեանց ամսարկելիվ յայտարարից որ օրբաւոր դժուարութիւններ կան։ Համաձայնութիւն մը կարելի պիտի ըլլայ թէ չէ հարց չարթի մը վերջ յայտնի պիտի ըլլայ։

ՊԵԼՃԻՈՅ ԱՐՏԱՔԻՆ ԵՐԵՐՈՒՆ ՊԱՐՏՔԸ ՁՆՏՈՒՍԾ

Պրիւսէլ.— Օգոստոս մէկին Պելճիոյ Արտաքին Երերուն պարտքը պիտի ջնջուի։ Այս պարտքին համար սահմանուած 327 միլիոնի բաժնեթուղթերը մինչեւ մէկ ամիս վճարուած պիտի ըլլան։

ԳԵՐՄԱՆԻՈՅ ՈՒ ԱՒՍՏՐԻՈՅ ՄԻԱՑՈՒՄԸ

Հռոմ.— Նախարարաց Խորհուրդին մէջ, Մ. Մուսոլինի դէմ արտայայտուեցաւ Աւստրօ—Գերման միացումին ու յայտարարեց որ այս միացումը հակառակ է խաղաղութեան դաշնագիրներու։ արամարութեանց ու Եւրոպայի քաղաքական քարտէզը փոփոխութեան ենթարկելու բնոյթը կը կրէ։

ԲՈՐԹՈՒԿԱԼԻ ՄԷՋ ԹԱԳԱՒՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Լիզպոն.— Լիզպոնէն հասած լուրերու համեմատ Բորթուկալի մէջ մեծ զրգռում մը կը տիրէ և թագաւորականներու կողմէ պետական հարուածէ մը կը վախցուի։

«ԵՓՐԱՏ»Ի ԹՈՒՐԹՕՆԸ թիւ 10

ՌՈՒՍ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՍՊԱՆԴԸ

ԳՐԵՑ· ՆԻՔՈԼԱ ՍՕՔՈԼՈՖ ԹԱՐԳՄ· ...

Ինձ կը թուի թէ Բէրլինգքի զոյն դատաւոր մը կը նկատէր։ Այսու հանդերձ, անոր հանդէպ միշտ բարեկիրթ վերաբերմունք մը ցոյց տուաւ։ Բայց կայսր թուղթերը դրաւուելէ և քննուելէ վերջ, Բէրլինգքի վարմունքը բոլորովին փոխուելով, աւելի ասք վերաբերում մը ցոյց տալ սկսաւ։»

Քսիլիենգքի կը վկայէ թէ «Թօլսթոյ Զարին անձնական թուղթերը դրաւուելէ վերջ, զանոնք Արդարութեան Նախարար Բէրլինգքի յանձնեց։ Այս թուղթերը քննութեան ենթարկուելով, որոշ յայտնի եղաւ որ Զարը սեպ դատաւորական զորձի մէջ գտնուած չէ։ Զարի կողմէ Զարտէսիի ուղղուած ծածկագիր հեռագիր մը գտնուեցաւ այդ թուղթերու մէջ, որուն համար բաւական միտք չդնեցնելէ վերջ։ չմոցեցան լսելել գայն։ Պարտնախութիւնը սա է։ «Ջերմ հարցնէր։ առողջութիւնս կատարեալ է։»

Անդրիներէն ուսուցիչ Կրսա հետևեալ կերպով կը պատմէ Կայսր թօսակցութիւնը։ «Թօլսթոյ չմոռան տուն Բէրլինգքի։ մէջտ չգտնուած էր ինձ հանդէպ։ Որ մը իր չգնահատութիւնը ծայրայոյն սահմանի հասնելով, գրաւեցնի վրայ գտնուած թուղթի կարելիք փղակրեայ գտակը։ առանելով սկսաւ ուժգնօրէն չարժել։ վախնալով որ մի գուցէ կը կոտրի, սարդուեցաւ ձեռքէն առնել։ Բէրլինգքի մէջտ կը պնդէր թէ Գերմանիոյ հետ անջատ հաշտութեան մը կատարեց եղած բլլամ, իսկ ես ուժգնօրէն կը մերժէի այդպիսի ամբաստանութիւն մը։ Այն տուն է որ Բէրլինգքի կը ջղաձգեար և կը յուզէր։»

Բէրլինգքի, այս հարցի չուրջ խօսելով, կրսէ. «Այսպէս։ Գերդասատանը, Ուժաձեայ կառավարութեան պաշտպանութեան տակ դրուելէ վերջ, ինձ համար բարոյական պարտաւորութիւն մը նկատած եմ կայսեր։ Ընտանիքի հանդէպ յարգել քաղաքավարութեան և բարեկրթութեան բոլոր պայմանները և անոնց կեանքը ապահովել։»

Այսու հանդերձ, հակառակ այս փաստերու, կան իրողութիւններ որոնք կը հաստատեն թէ Բէրլինգքի իրեն յանձնուած պաշտօնը չափազանցութեան առնելով վերջին ծայր կատարման և թշանդիր վերաբերում մը ունեցած է Կայսեր։ Գերդասատանի հանդէպ։ Ի մէջ այլոց, հետևեալ դէպքը լի ու լի կը հաստատէ այս իրականութիւնը։

Քաղաքականութեան հետ ունէ առնչութիւն չունեցող դեռատի աղջիկ մը, Ռիթա Մարկրիթ խիթրօվօ, որ Կայսեր. Գերդասատանի, մասնաւորաբար Մեծ Դքսուհի Օլգայի հանգէպ անհուն յարգանք մը ունէր, անխոհեմութեամբ անոնց հետևած է մինչև աքսորարայր և նոյն իսկ 1948 Մարտ 30 թուականի հետևեալ նամակը գրած է Եկաթերինենգրադի Դայսրսհիի հասցէին. «Վիհափառ, Ձեր ոտին առթիւ բնդունեցէք, զգ-Ձեզ խորունկ և անասնական սիրով պաշտող Ռիթային Ջերմ շնորհաւորութիւնները Ձեր ոտին առթիւ և թոյլ տուէք անոր հետևէն համբուրել մեր մեծ Զոհի ձեռքը։»

Ռիթա խմանալով թէ Գերդասատանը Թօլսթոյ փոխադրուած է, թերնաթերաբար անոնց հետևեցաւ։ Ցիշեալ նամակը Քսիլիենգքի և Քորվիչենքոյի կողմէ գրաքննութեան ենթարկուելով, պարունակութիւնը տեղեկագրուեցաւ Բէրլինգքի։ Այս մարդը, առանց ուշադրութիւն դարձնելու նամակին տղայական ոճին, անմիջապէս հետևեալ հեռագիրը ղրկեց Թօլսթոյի Ընդհանուր դատախազին։

«Թօլսթոյ, ընդհանուր դատախազին, ասիպդղական։ Անմիջապէս լուծեցէք այս ծածկագիրը առանձինն կամ ի ներկայութեան Գոմիսէր Մաքարօֆի և Տուժայէ Վերչինինի։ Իմա հակոզութիւն կը հրամայեմ չդնենաւով Թօլսթոյ եկող բոլոր ճամբորդներու, պէտք է ջնջել անոնց ինքնութիւնը, որ տեղեմ և որ ճամբով եկած և որ թղթանած ըլլալնին։ Մասնաւորաբար ուշադրութիւն ըրէք Մարկրիթ խիթրօվօ անուն դեռատի աղջկան վրայ, զոր անմիջապէս պէտք է ձերբակալել և խիստ խուզարկութեան ենթարկել։ գրաւեցէք գրամը, անցագիրը, բոլոր տպուած և անտիպ թուղթերը։ կարեւոր լրջօրէն քննեցէք գոյները։ Ուշադրութիւն դարձուցէք Բիսմիկօրոգէն եկած կամ գալիք տասնեակ մը անձերու, ձերբակալելով զանոնք մինչև կերպով խուզարկութեան ենթարկեցէք։ Իմացէք հետ չմնան մէջ գտնուողներու հետ ալ նոյն կերպով վարուեցէք։ . . .

(Շարունակելի)

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՁՈՐՁԱՐԱՆ

ՆԱՄԻՐ ՊԷԼԷՏԻ

ՆՈՐ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՎԸՍՅ, Հալէպ

Օգոստոս 1 Երկուշաբթիէն սկսեալ մասնաւոր զեղչ ամառնային զգեստներու վրայ, որոնք կը ծախուին ասան, տաս ասան գիներով։

ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏԵՀՈՒԹԻՒՆ

ՓՈՒԹԱՑԷՔ ՕԳՏՈՒԻԼ

2—4

ՀԱՅԱՌԱՏՈՒՆ

ՁԻՆՏԻՊ ԵՂԲԱՐՑ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՁԵՐՄԱԿ ԿՕՇԻԿՆԵՐ, «A L'AIGLE» ՄԱՐԳԱՅՈՎ,

Hutchinson ի ամենէն դիմացիուն, ամենէն ճաճակաւոր եւ ամենէն խնայողական կօշիկները։

Կը ծախուին մեծամանակ ու փոքրամանակ, նորածեւութեան գլխաւոր վաճառատուներու եւ կօշկավաճառներու մոտ։

ԿԵԴՐՈՆ ԱՏԵՂԻ

ՀԻՆՏԻԷ ԵՂԲԱՐՑ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՊԱՊ ԷԼ ՖԱՐԱՋ Հալէպ

Նոյնպես, վերջին որոշման համաձայն, կը ծանուցանէ յարգոյ յաճախորդներուն թէ՝ մասնաւոր և կարեւոր զեղչերով կը ծախուին, շապիկ, գուլպայ, գրրամաթ, հոտեղէն, հոմանոց, գրամապանակ եւն.եւն, Օգոստ. 1 Երեւշաբթիէն մինչև Օգոստ. 6 Շաբաթ օր։

ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏԵՀՈՒԹԻՒՆ

ՓՈՒԹԱՑԷՔ ՕԳՏՈՒԻԼ

ՓԱՍՏԱԲԱՆ

Տիգրան Բիսմէրեան պատիւ ունի ծանուցանել իր յարգոյ յաճախորդներուն թէ Եան Միւէսարի իր գրասենեակը փոխադրած է իր նոր բնակարանը։

Խանութ փողոց թիւ 56
Խանութին վրան
Ընդունելութ. ժամեր առտու 7—8
Կէսօրէ վերջ 2—6

1—4

ՅԱՅՏԱՐԱՐԻԹԻՒՆ

Տեղւոյս Ամերիկեան մանչերու բարձր. վարժարանը կը ծանուցանէ որ՝ 1. յառաջիկայ 927—928 Ուսմ. չրջանին Սօֆոմօր կարգ մաւելնել որոշած է նոյն վարժարանին մէջ։ 2. Դիւրօֆիլիներու համար վարձուած է Պարտատի կայարանին մօտ նամակին վարժարանին հիւսիսային կողմի մեծ չէնքին առաջին և երկրորդ յարկարաժինները։

3. Ամառային զարոյցը կը չարունակուի, պատանութիւն տալով տակաւ աչակերտներու որ յառաջանան իրենց եան մնացած դասերուն, մասնաւոր Անգլիերէնի մէջ։

4. Ամերիկացին ապարուած բնագիտական զորձիքներէն քանի մը մնասուկ հասած են Պէյրութ։ Ասոնց մէջ կայ անթիել հեռադրի ընդունարան մը։

5. Mr. A. Carletone ի տեղ, որ իր ուսումը չարունակելու համար Ամերիկա մեկնեցաւ. Ամերիկացէն պիտի գայ Mr. David J. Julius նոր պիտի դասաւանդէ Անգլ. Մարմնամարզ եւն. դասեր։

6. Ռեկի Հալէպցի Տիար Բէշիա Ալաճաճի որ Գոլոյ Բոպէրթ Գոլէճի այս տարուան չրջանաւարտներէն բլլալով, առաջնութիւն չտած է Biology ի ճիւղին մէջ, իրեն եղած հրաւէրը ընդունելով պիտի դասաւանդէ բուսաբանութիւն և կենդանաբանութիւն յառաջիկայ չրջանին, մանչերու բարձր. վարժարանին մէջ։

Մամուլի տակ է

ԱՐՏԱՒԱԶԴ Ծ. Վ. ԱՐԴԱՊԵՏԻ

1928-Ի ՏԱՔԵՒՐ

ԸՐՏՕՆՑՏԷՐ

ԵՂԻՒԱԶԱՐ ՊԷՆԻԵԱՆ

ՊԱՏԱՄԽԱՆԱՏԻՒ ՏՆՕՐԷՆ

ՏՕՔԹ. ՊՕՂՈՍԵԱՆ

Ա· ՅԱՆԿ Հ. Ա. Կ· ԽԱՉԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

Տեարք Գ· Ադիբեան և Տօքթ. Ասրուհայրեան 220 ական, Տօքթ. Թ. Ցովակիմեան, Տօքթ. Լ. Զամիչեան և Տօքթ. Գ. Մխիթեան 100 ական, Տօքթ. Ֆ. Ցովհաննեան 80, Տօքթ. Ա. Ճէպլէճեան, Տօքթ. Ց. Տ. Դաղարեան, և Ե. Էվմիրեան 60 ական, Գ. Նազարեան, Գ. Էլօքսէճեան, Վեր. Կ. Ցարութիւնեան, Տօքթ. Գ. Արզանեան, Ն. Ճերիքճեան, Ն. Եազուպեան, Մ. Մաթիւռեան, Ա. բար. Ա. Ռուսպան, Կէլօյդանեան եղբարք, Թոսմեան եղբարք, Ց. Պոյաճեան, Տօքթ. Գ. Սարգիսեան, Պ. Խարաճեան, Ս. Վարդանեան, Տօքթ. Ս. Մկրտիչեան 40 ական, Մ. Նազարեան, Ց. Փարանճեան 30 ական, Տօքթ. Ց. Ճէսուբեան, Կ. Դաղարեան, Ս. Սեթիան Գ. Սարգիսեան, Ե. Տարեան, Ե. Նազարեան, Ց. Նազարեան, Ս. Մանսիեան, Ց. Աչդիշեան, Ն. Իշխանեան, Ց. Շնորհոգեան, Լ. Աթթարեան, Ե. Գասպարեան, Տիկ. Սաբիհան 20ական, Ս. Մապանճեան, Կ. Գուլնազարեան, մինչեւ 10 ական դրչ։ Համագումար 1970 դրչ. ողջ.

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ՁԵՌԱԳՈՐԾԻ

ՊԱՐԳԵՒ Յ. ԽԱՐԼԱՃԵԱՆ

(Հիմնեալ 1897 թի Այնթապ)

Կ'ԸՆԴՈՒՆԻ

Այնթապի, Ուրֆայի, Մարաշի, Յոզգատի, Բօյնուրի եւ ամէն տեսակ ձեռագործներու ապարանքներ, չափի եւ ձեւի վրայ։

Փորձեցէք եւ զոհ պիտի մնաք

Հալէպ, Դասրէլ հանարին, B. P. 252



ԳԻՆԵՐԸ ԴԻՄԱՄԱՏՈՒՑՉԵԼ Ս. ԱՌԱՔԵԼՈՅ ՄԱՅՐԱՎԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱԾ ՄԱՍՆԱՒՈՐ ԿԱՄՈՒՐ, ՀՆՉԵՆՑՈՒՄԱՐԵՐՈՎ ԳԻՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՐՅՈՒՐ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ԳՆՈՎ։

ՀԱՅԿ ԵՂԲԱՐՔ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

22—26